

## ՆՈՐԱԳԻՒՑ ՆՇԽԱՐԲ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ ՆԱԽՆԵԱՅ.

Բ.

ՀԱՅՅՈՒՄՆ ԱՇՈՏՈՅ ՈՐԴԻՈՅ ՄՄԲԱՍԱՅ ԵՒ ՊԱՍԱՍԻԱՆԻ ԵԶՆԿԱՅ ԿՈՂՔՈՅԻՈՅ

Հ Ա Յ Ո Յ Վ Ա Ր Գ Ա Պ Ե Տ Ե Ւ .

**ԹԱԳԱԼԻՈՐՆ Ա.Ա.Լ.** Զինչ է առաջաւորաց խորհուրդն անպատարագ եւ անընթերցուած:

**ԵԶՆԱԿ Ա.Ա.Լ.** Հինգ օրն յաղագս հինգ ըզգայարանաց մաքրութեան. զի մաքրեալ իսկ-րունական պահսն մտանելով՝ չունիմք մաք-րութեան պէտք. փառացն սպասեմք:

**ԹԱԳԱԼԻՈՐՆ. Եւ հինգօրեայ պահքն զիարդ կարէ մաքրել:**

**ԵԶՆԱԿ. Շատ է հինգ օրն. երեք աւուրբք կարող եմք. վասն զի ոչ եթէ բատ մեղացն է ողորմութիւնն, այլ բատ Աստուծոյ մարդասիրութեանն եւ բատ մարդոյն զդշմանն. եւ ըզգութիւնն ուղղութիւնն խնդրէ Աստուծու ազերմեռանցն դարձն:**

**ԹԱԳԱԼԻՈՐՆ. Հինգ օրն զինչ կարէ առնել:**

**ԵԶՆԱԿ. Որ երկնչի իմեառնէ եւ անանց կենացն ցանկայ, մի օրն բաւական է հաշ-տեցուցանել զԱստուծուած:**

**ԹԱԳԱԼԻՈՐՆ. Ակարեմ հաւատալ. թանձրացն զբանդ:**

**ԵԶՆԱԿ. Պարզ է բանս. Պետրոսի ապաշ-խարութիւնն, եւ Դաւթին, եւ անառակ որդոյն, եւ Զակրէին, եւ բազում եւ այլս տեսանեմք ապաշխարեալս ոչ զօրն ողջոյն:**

**ԹԱԳԱԼԻՈՐՆ. Ապա երբ այնչափ առատ է Աստուծոյ մարդասիրութիւնն, մարդիկք ընդ-էր երկնչին:**

**ԵԶՆԱԿ. Զի ոչ ապաշխարեն որպէս ար-ժանն է . . . . :**

**ԹԱԳԱԼԻՈՐՆ. Խոստովանութիւնն ազատէ միապէս զամենայն մարդ:**

**ԵԶՆԱԿ. Խոստովանութիւնն զաւազանին շնորհն ունի. բայց միապէս ոչ իխոստովա-նութեան եւ ոչ յաւազանն ինչ ունի շնորհն. ոմն քաջանաւատութեամբ մտանէ յաւազանն, եւ ոմն թերանաւատութեամբ. ոմն զդշմամբ եւ արտասուօք խոստովանի եւ դառնայ իթրիս-տոս իսերտ սրտէ, եւ ոմն վարկապարագի ասէ անամաչ եւ աներկիւդ եւ անզումն, եւ ոչ եթէ ամենայն ոք յաղօթս եւ իպահն եւ իբա-րեզորդութիւնս միապէս շնորհն առնուն:**

**ԹԱԳԱԼԻՈՐՆ. Շատ է խոստովանութեան շը-նորհն, բայց չկարեմ հաւատալ եթէ զաւազա-նին զօրութիւն ունի, այդ յօժարութիւն եւ յոյս պահէ:**

**ԵԶՆԱԿ. Բազում վկայութիւն կայ իբազում գրոց. բայց ես միով բանիւ հաւանեցուցա-**

նեմ զբեզ. յորժամ զայլազգին եւ զիերձուա-ծողն մկրտեմք, քիստոնեայ լինի թէ ոչ:

**ԹԱԳԱԼԻՈՐՆ. Լինի:**

**ԵԶՆԱԿ. Կենարար Հոգին որ յաւազանին առատացուցանէ զշնորհնն, իխոստովանու-թեանն ընդէր արգելու. Մեղքն թէպէտ եւ չար է, չէ քան զանհաւատութիւնն պիղծ. եւ ես հաստատեալ եմ, եթէ ոք զդշմամբ խոս-տովանի որպէս արժան է, եւ իթրիստոս դա-ւանի բոլոր սրտէ, յասելն իսկ ազատի առ-ժամայն:**

**ԹԱԳԱԼԻՈՐՆ. Ապա երբ ազատի, ապաշխա-րութիւնն ընդէր:**

**ԵԶՆԱԿ. Վասն փառացն է զանն այն, եւ ոչ վասն մեղացն ազատութեան . . . :**

**Ա.Յ ՀԱՍՏՈՒԱԾՆ ալ Նոր Զուզայի վանից Ատենագպրին մեզի յուզարկած պատուական գրուածքներէն մէկն է (\*):**

**Թէպէտեւ գրուածքին յատակ եւ գեղեցիկ ոճը յայտնապէս կցուցընէ որ հին եւ ընտիր մատենագրութեան կառը է այս, բայց վերնա-գրին մէջ ժամանակի անյարմարութիւնն մը կայ. որոյ պատճառը հասկընալ շատ գժուար է. վասն զի Սշոս որդի Սմբատայ, որ է անշուշտ՝ Բագրատունեաց ցեղէն մեր առաջին թագա-ւորը, որդին Սմբատայ Խոստովանողի, թագա-ւորեց 885-էն մինչեւ 889 թուականը. իսկ եղնիկ Կողբացի (եթէ մեզի ծանօթ սուրբ թարգմանիչն է) 450-ին ատենները ծաղկած էր, ուստի եւ գրեթէ չորս հարիւր յիսուն տարի առաջ է քան զԱշոտ թագաւորը. Հարկ է ուրեմն բսել թէ կամ այս վերնագրին անուանցը մէջ սխալ մը կայ, եւ կամ մեր Աշոտ Ա. թագաւորին ատենն ալ եզնիկ Կողբացի անունով վարդապետ մը կայ եղեր՝ առաջ-նոյն անուանակից եւ հետեւող. բայց այս երկրորդ կարծիքը մեզի ալ հաւանական չե-րեւիր. — Թերեւս չեմք սխալիր բսելով թէ Հաւանական է որ այս հաստուածը Համամ վարդապետի գրուածքներէն է, որ Աշոտայ ժամանակակից էր, եւ այն ատեննի մատե-նագրաց մէջ իւր յատակ ու համառօտախօս ոճավը անուանի. Ասոր մէկ նշան կամ ապա-ցոյց կրնամբ համարիլ զայս՝ որ հաստուածոյս մէջի գեղեցիկ ոճը, «Զկարեմ հաւատալ, թանձրացն զբանդ» Համամ վարդապետին Առամկաց մեկնութենէն առնուած ու Հայկա-զեան Բառարանին մէջ արդէն տպուած է:**

(\*) Տես թիւ ԺԱ, էջ 124: